

## ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

### ՄԵՐ ՆՈՐԱԳՈՅՆ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

(Նիկողոս Սարաֆեանի «Վենսէնի անտառ»ի  
ֆրանսերէն թարգմանութեան առքի) \*

Ատենէ մը ի վեր կը մտադրէի մեր նորագոյն թարգմանական գրականութեան իրականացումներէն ներշնչուած կարգ մը մտածումներ գրի առնել: Նախապէս ներկայացած պատեհութիւնները՝ դժբախտարար չեի կրցած օգտագործել: Այժմ վերջապէս կ'իրականացնեմ ծրագիրս մէկ նոր իրականացման շնորհիւ, որ Նիկողոս Սարաֆեանի «Վենսէնի անտառ» երկին ֆրանսերէն թարգմանութիւնն է, նուրք հասկացողութեամբ կատարուած՝ Անահիտ Տրէզեանի կողմէ, հմտօրէն ներկայացուած Մարկ Նշանեանի նախարանով, լոյս ընծայուած՝ Editions Parentheses-ի Collection Armenies շարքին մէջ:

Թարգմանական գրականութիւն: Ահա նիւթ մը որ տրամարանօրէն՝ յոստմնալից ապագայ պէտք է ունենայ Սփիւրքի մէջ:

Զեմ ակնարկեր օտար գրական երկերը հայերէնի վերծանելու գործունեութեան, որ Սփիւրքի ներկայ իրականութեան մէջ գրեթէ չի կիրարկուիր դժբախտարար: Անոր վերընձիւդումի թանկան միջավայրը Հայաստանը միայն կրնայ ըլլալ՝ գրական կեանքի թարգմանմանի զարգացման

համար թնականոն պայմաններու ստեղծումն ետք:

Խոսք կը վերաբերի հայերէնէ դէպի օտար լեզու մը գրական վերծանումի նիւդին, որ միջազգային թէ ներազգային մակարդակներու վրայ չափազանց կարեւոր ազդակ մը կը հանդիսանայ: Մեր գրականութիւնը ոչ-հայ ընթերցողներուն ծանօթացնելու միակ միջոցը այս ըլլալէն զատ՝ իրատեսութիւնը կը պարտադրէ ընդունիլ, թէ սփիւրքահայ նոր սերունդին մեծամասնութիւնը մեր գրականութեան հաղորդակից դարձնելու գլխաւոր միջոցը եւս այս մնացած է: Հանգամանք մը որ ուզենք-չուզենք առաւել եւս պիտի շեշտուի տարիներու ընթացքին: Բնաւ պիտի չուզէի, որ այս իրատես հաստատումը ընկալուէր որպէս գուրգուրանքի նուազում հանդեպ հայագիր հեղինակներուն:

Որքան ալ գոտեանդիչ ըլլայ Սփիւրքի մէջ հայկական նախակրթարաններու եւ միջնակարգ վարժարաններու գոյութիւնը, իրականութիւնը այն է, որ այս հաստատութիւններու մեծամասնութենէն ներս հայերէնը կ'ուսուցանուի որպէս երկրորդ լեզու: Անոնց ծրագիրները ինչքան ալ ընդգրկեն

հայ գրականութեան ընդհանուր ժամօրացումը եւ որոշ թիւով երկերու ընթերցումը, շրջանաւարտներու կարեւոր մեծամասնութեան մը համար հոն ալ կանգ կ'առնէ հայերէն գիրք կարդալու անհրաժեշտուրիւնը։ Ուսումնական կամ արհեստագիտական յաջորդ հանգրուաններուն՝ հայերէն գրքի ու գրականութեան հետ կապը կ'ընդհատուի յանախ՝ աշխատանքային նոր պարտադրանքներու պատճառաւ։

Կարգ մը երկիներու դպրոցական կամ պետական բնութեանց ընթացքին հայերէնը որպէս երկրորդ կամ երրորդ լեզու ներկայացնելու հնարաւորուրիւնը դրական երեւոյք մըն է անշուշտ։ Սակայն այս առիթը օգտագործողներուն համեմատուրիւնը առաջմ աւելի նուազ է, քան' չօգտագործողներունը։

Սփիւռքի հայաշատ քաղաքներէն ումանց մէջ կան նաև համալսարանական մակարդակի հայագիտական կեղրոններ։ Արձանագրուած ուսանողներու նշգրիտ վիճակագրուրիւնը թէեւ չունիմ, բայց մօտաւոր (լաւատես) հաշիւով՝ ասոնց ընդհանուր թիւը հազիւ թէ 150-էն 200 ըլլայ։

Ցամենայնդէպս՝ իրականուրիւնը այն է, որ արեւմտեան երկիրներու մէջ վերոյիշեալ բոլոր մակարդակներու վրայ հայերէն սորված մեր մանուկներուն, պատանիներուն եւ երիտասարդներուն ընդհանուր թիւը շատ աւելի նուազ է, քան' մեր այրութեան իսկ չգիտցողներունը։

Եւ վերջապէս՝ հանոյքի համար հայերէն գիրք կարդացող երիտասարդներու համեմատութեան մասին նախընտրելի է շխոսիլ։

Կացուրիւնը այս ըլլալով հանդերձ՝ սխալ պիտի ըլլար հայկականութեան որպէս միակ չափանիշ նկատել լեզուի գիտուրիւնը կամ գործածուրիւնը։ Այսօր մեր արեւմտեան գաղթօջախներուն մէջ օրէ օր

կ'անի թիւը երիտասարդներու, որոնք հայերէն չեն խօսիր ու կարդար, բայց եւ այնպէս կապուած կը զգան հայուրեան։ Այս երեւոյքը բացառիկ բափով դրսեւորուցաւ Հայաստանի վերջին երկրաշրժէն եւ անկախացումէն ի վեր։ «Հայուրեան կտրուած» քանի՛ երիտասարդներու դէպի հայուրիւն հոգեկան վերադարձին ականատես կ'ըլլանք ամէն օր։

Այժմ՝ անոնք կարիքը կը զգան իրենց գիտցած օտար լեզուով ժամօրանալու հայ մշակոյթին։ Կասկածէ վեր է, որ անոնցմէ ոմանց պարագային՝ մշակոյթի նանաչումը պիտի ստեղծէ նաև լեզուն սորվելու գիտակից փափաքը։

Այսպէս՝ վերոյիշեալ այլազան տուեաները համադրելով՝ կը վերադանամք այն հաստատումին, թէ մեր ներկայ իրականութեան մէջ չափազանց կարեւոր դեր վերապահուած է հայերէն-օտար լեզուներ բարձրորակ բարգմանական նիւդին։

«Բարձրորակ բարգմանուրիւն», այսինքն՝ օտար լեզուին նշգրիտ նըրերանգներով հարազատօրէն վերարտադրել հայերէն բնագրին եռուրիւնն ու ոգին, մոռցընել տալով թէ հրամցուածը բարգմանուրիւն մըն է։

«Բարձրորակ բարգմանութեան» այս յատկանիշը կը պատշաճի ոչ միայն «Le Bois de Vincennes»-ի այլև Ֆրանսայի մէջ 1986-էն ի վեր դանդաղ բայց հետեւողական ընթացքով դրսեւորուած հայերէնէ ֆրանսերէն բարգմանական գրականութեան նոր ալիքին, որուն յառաջապահ դէմքը Պիեռ Տեր-Սարգսիսեանը հանդիսացաւ՝ Կոստան Զարեանի «Նաւը Ներան Վրայ»ի սփանչելի բարգմանութեամբ, որ 1986-ին հրատարակուցաւ աշխարհանօք Editions du Seuil-ի կողմէ։

Հստ ունեցած տեղեկուրիւններուն՝

այս հրատարակչական տունը կը մտադրեր շարունակել հայ գրականութեան այլ կտորներու ալ լոյս ընծայումը, պայմանաւոր առաջին փորձը արդիւնաւու ըլլար: Ըստ երեսյթին՝ ակնկալուած արդիւնքը չստացուեցաւ, բանի որ *Seuil* հրատարակչականը այնուհետեւ չզրադրեցաւ հայերէնէ քարգմանութեան հարցով:

Սակայն Պիեռ Տէր-Սարգիսիսան անվիատօրէն շարունակեց իր շնորհակալ աշխատանքը՝ իրեն յատուկ հմտութեամբ, արհեստավարժութեամբ եւ քծախնդրութեամբ իրականացնելով նորանոր քարգմանութիւններ, ինչպես՝ Տիգրան Զեօլիութեանի «Վանքը», Գուրգէն Մահարիի «Ծաղկած փշալարեը», Եղիշէ Զարենցի «Յիշողութիւններ Երեւանի ուղղիչ տնից»ը, իսկ այժմ լծուած է Հրանտ Մարեւոսեանէն պատմուած ֆներու փունջի մը քարգմանութեան:

Presses universitaires de France.

Վերոյիշեալներէն երկութը լոյս ընծայուած են Մարսէլի «*Editions Parentheses*»ի կողմէ, որ Ֆրանսայի մէջ վեր կը պահէ հայ քարգմանական գրականութեան չահը, հետզհետէ հրատարակած ըլլալով նաև այլոց կողմէ պատրաստուած որակաւոր քարգմանութիւններ Աւետիս Ահարոնեանի, Պարոյր Սեւակի, Դանիէլ Վարուժանի երկերէն: Ասոնց վրայ է, որ այժմ կ'աւելայ Նիկողոս Սարաֆեանի «Վենսէնի անտառ»ին նուրբ քարգմանութեան հրատարակութիւնը, որուն ընթերցումը գեղարուեստական գոհացումի աղբիւր մը կը հանդիսանայ ընթերցողին համար:

Ինչ կը վերաբերի *Editions Parentheses*-ին, կ'արժէ ամէն ձեւվ Քաջակերել զայն, որպէս զի շարունակէ եւ հետզհետէ ընդլայնէ հայ գրողները ոչ-հայախու ընթերցողներուն մատչելի դարձնող իր օգտաշատ առաքելութիւնը:

#### ՇԱ.ԲԷ ՄԻՆԱՍ.ՍԵՍԱՆ

\*Nicolas Sarafian, *Le Bois de Vincennes*, Traduit de l'arménien par Anahide Drezian. Presentation de Marc Nicanian, 1993, Editions Parentheses, Collection Armenies, 92 p. Diffusion: